

**Հիլդա Գալֆայեան-Փանոսեանի  
«ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒԻ  
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՌՆԱՐԿ»ը\***

(Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 172 էջ)



«Արեւմտահայ գրական լեզուի ուսումնական ձեռնարկ»ը, որը յղուած է արեւելահայ ուսանողներին, ուշագրաւ է իր սեղմութեամբ, յստակութեամբ եւ քերականական բառապաշարի ճշգրտութեամբ:

172 էջի մեջ յաջողուել է ներկայացնել հնչինաբանութեան, բառապաշարային եւ թեքումնային կազմախօսութեան, ուղղագրութեան եւ կետադրութեան գիսաւոր գիծերը։ Դասագրքի հեղինակի օգտագործած մերոտը հիմնականում նկարագրական է. հակադրական դիտողութիւնները, որոնք կարող են արուել արդի հայերենի մէկ կամ միւս ճիւղը օգտագործողների կողմից, այստեղ մնում են լրելեայն հասկացուող։ Նրանք բողոքած են դասախոսի հայեցողութեան եւ ուսանողի դատողութեան։ Ենթադրում եմ, որ այս պատճառով է, որ տեսական կերպով չեն ներկայացնել արեւմտահայերենի բաղաձայնական դրութեան վերաբերող հարցերը, որոնք հնչինային գետնի վրայ չեն տարբերում 2-րդ եւ 35-րդ (ք եւ փ), 3-րդ եւ 36-րդ (գ եւ թ), 4-րդ եւ 9-րդ (դ եւ թ) գիրերը, նաև շրջում են հնչինները 2-րդ եւ 26-րդ (ք եւ այ), 3-րդ եւ 15-րդ (գ եւ կ), 4-րդ եւ

\* Ընդունվել է տպագրության 20.09.2009թ.։

31-րդ (դ եւ տ) տառերի: Ուսանողները փորձով են յայտնաբերելու հարցը՝ վարժութիւնների միջոցով։ Այս մեթոսը արդարանում է մանկավարժական մտահոգութեամբ, որը անօգուտ է գտնում խճողել արեւելահայ ուսանողների միտքը մի հարցով, որը վերաբերում է միայն նրանց արեւմտահայ դասընկերներին։

Բառապաշտարային կազմախօսութեան տեսակէտով սեղմօրէն, սակայն խորապէս ներկայացուել են տարբեր տեսակի ածանցումները, բառաբարդութիւնները եւ յարադրութիւնները՝ տալով հոմանիշների, հականիշների, նոյնանիշների մասին պէտք եղած տեղեկութիւնները։ Ցաջորդող քերականական մասերը (կատեգորիա) եւ համապատասխան թերումները, հոլովումներն ու խոնարհումները բացատրուել են պարզ, ճշգրիտ եւ ազդու կերպով։

Ուղղագրութեան փշոտ հարցը, որը 1922-ի խորհրդային թեֆորմից ի վեր բաժանել է գրական հայերէնի երկու ճիշտերը, հեղինակին պարտաւորել է հեռանալ նախորդ գլուխների մէջ որդեգրած գուտ նկարագրական կեցուածքից։ Մեծ ողջամտութեամբ նա քննել է երկութին միջեւ գտնուող տարբերութիւնները եւ

դրանք ամփոփել հեշտութեամբ ընկալուող չորս կետերի մէջ։

Իր ամբողջութեանը մէջ, գիրքը ինձ թում է խիստ մանկավարժական։ Տրուած սահմանումներուն կանոնադրապէս յաջորդում են ամփոփումներ, որոնք օգնում են լաւ իրացնելու նիրի զանազան փուլերը։ Վարժութիւնները թոյլատրում են քայլ առ քայլ սոսուգել ուսանողի յառաջադիմութիւնը։ Տրուած օրինակները միշտ տեղին են, որոնք երբեմն սքանչելիօրէն յղուելով լաւ ընտրուած հեղինակների, ինչպէս Լեոն Բաշալեամի գրուածքին կամ հայոց առավելական լերան նոյիրուած Զարեհ Խորախունիի բանաստեղծութեանը, պարզում են յարաբերական դերանունի հղումումը եւ տեղական մակրայի օգտագործումը։

Եզրակացութիւն. այս ձեռնարկը մի ապահով ուղեցոյց է, յարմար արեւմտահայերէնի կալուածի մէջ սկսնակ ուսանողներին, որ նրանց առաջնորդելու է նկարագրական լեզուաբանութեան մեթոսների եւ արեւմտահայերէնի հիմունքների մէջ։

**Ժան-Փիեր Սահէ**  
**Արձանագրութեանց եւ Դրութեանց**  
**Ֆրանսական Ակադեմիայի անդամ,**  
**Բարձրագոյն Ուսմանց Վարժարանի**  
**Ուսումնառութիւնների և նորէն (Սուրբու)**

## Summary

### Hilda Galfaian-Panosian “MANUAL OF THE WESTERN ARMENIAN LITERARY LANGUAGE”

Yerevan, The Publishing House of Yerevan State University, 2009, 172p.

Jean-Pierre Mahé (Paris)